

# ՕԿԱՆԻՏԻՇԽԱ ԶԳՅՈՎ


ԵՐԿՐՈՒԹՅՈՒՆ


Հ.Շ.Շ. ԱԿԱԴԵՄԻԿԻ

ՕՐԴԻՆԱՐ  
ԽՈՐՀՈՒ

66

Խ. 1





ՍԿԱՌԻՏԾ ՈՒՂՂԱՄԻՑ է:

Մեր զաւանանքի իւրաքանչիւր բար կաթելի է ամէն առջեղով վերլուծել եւ այդ համբով տալ նորութիւն մտածելու, գործելու եւ շըշտպատին հետ վարուելու:

Թաճախ կը կնուած է, որ ուղղամտութիւնը կը վեցնէ դժուարութիւնները մեր աւզին եւ մեր շըշտպատին մէջ կը ստեղծէ այն աղուոր մընութոց ուր կաթելի է աշ զատօրէն շնչել եւ խօսիլ, մտածել եւ գործել:

Չենք ուզեր եւ պիտի չուղենք տալ օրինակներ ըսելու համար, որ բաւանանքի այս յօդուածը իր մասնիկներով իսկ պիտք է մեր առքեան կազմէ:

Մի ընթի սկառու եղբայրներ,

Այսօր երբ կը փորձենք մտածել, ամփոփուինք եւ գիտակցելով մեր կոչումին ակելի ամուր հիմերու վրայ դնենք մեր ուղղամտութիւնը, քալենք, մեր նշանաբանը ըրած այսօրուան մեր խորհրդակցութեան յօդուածը:

ՄՏԱԾԵՆՔ ՈՐՊԵՍ ՈՒՂՂԱՄԻՑ ՍԿԱՌԻՏՆԵՐ:

ԹՅՈՒԽՆՔ ՈՐՊԵՍ ՈՒՂՂԱՄԻՑ ՍԿԱՌԻՏՆԵՐ:


ՔԱԼԵՆՔ ՈՐՊԵՍ ՈՒՂՂԱՄԻՑ ՍԿԱՌԻՏՆԵՐ:

ԳՈՐԾՆՔ ՈՐՊԵՍ ՈՒՂՂԱՄԻՑ ՍԿԱՌԻՏՆԵՐ:

Եւ, սիրելի եղբայրներ, այս առաջարկուանքներով ապագան պիտի փայլի մեղի:

TO - 183

Պատասխանառու	
ՎԱՐՈՒԺՄԱՆ ՀԱՆՔՄԵԱՆ	
ԽՄԲԱԳՐԱԿԱՆ ԿԱԶՄ	
Վաճէ Ժամագործեան	Վաճէ Մարազեան
Կարօ Թիւրիւնեան	Ժիրայր Արապեան
Մակի Բարսեղեան	Սիրվարդ Սապունեան



Սկսած լինը կ ըստ լեռն մեծագոյն դպրոցն է, զայն գնահատել կ ը նըշանակէ օգնել եւ սատարել երիտասարդներու կ ըստ լեռն, անոնց հոգիներուն ազնուացման եւ նկարագրի կ երտումի գործին:

Ազգերու գանձեցը ի ընց մանուկներն են: Այսօրուան մանուկները պիտի վճռեն ժողովուրդներու վարուան ճակատագիրը:

Ազգերը կ ը մնան ի ընց նախնիքներուն նման, զգացումներով ազնիւ նկարագրով բարձր, եթէ այսօր պատրաստուի մատաղ սերունդէն առողջ եւ յառաջադէմ մարդու:

Մէկ բան կ ը մնայ ընելիք, պատրաստել երիտասարդներ աշխայք, և եռարկու լողամիտ, գոհաբերող եւ մանաւանդ պատուաւոր: Թէ ի նչպէս - Պատրաստել սերունդ մը կազմուած սկառտներէ, որոնք ունենան Աջնին խորհուրդներով սնած հողի եւ խոստացած ըլլաշ հաւատարիմ ըլլալ Աստուծոյ, Հայրենիքին եւ Ընտանիքին: Առողջ մարդին մը, շնորհիւ ի ը մարզանքներուն, բացօդեայ կեանքին եւ խաղերուն: ՀԱԻ կազմական մը նկարագիր մը, որովհետեւ անոնք մեցած են կարգապահութեան ոգիով եւ ի ընց անձերուն տէր բարձած են:

Ուշիմ միտք մը որովհետեւ անոնք ի ընց կեանքի ընթացքին ունեցած են բիւրաւոր առիթներ զարգացնելու ի ընց միտքը:

Ուրախ տրամադրութիւն մը որով կ ը զգան ապրելու հաճոյքը եւ որ կ եանքի յաշողութեան առաջին պայմաններէն մէկն է:

Մարդասիրական բարի զգացումներ որովհետեւ անոնք կ ը խոստանան օգնել բուրին, ամէն ծամ եւ ամէն տեղ:

Ճշմարիտ քարեկամի մը հոգին որովհետեւ անոնք բարեկամ են ամէնուն եւ եղայր ամէն սկառտի:

Մանուկ մը լաւ կ ըստ համար պէտք է գիտնալ անոր հրամցնել պարապնամերուն, լաւ եւ հաճելի ժամանցներ որոնք նկարագրին կազմութեան մէջ մեծագոյն դերը կ ը խաղան:

Ահա սկառտութեան դերը:

Ան կ'առնէ նախնական նիւթը, մանուկը, եւ զայն կ ը վերադարձնէ:-


Ա Ս Ո Ւ Տ Ո Յ,

Հ Ա Յ Բ Ե Ն Ի Ք Ի Ն,

Ը Ն Տ Ա Ն Ի Ք Ի Ն:

821-67

ՔԱՂԵՑ  
ԶԱՐՎԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՆ ԱՎԱՐԱՐ



Առաջին մութնուելուսին, աքլորի սովահինկանչին, Սուրբ պիկ անկողինին մէջ տապլտկիլ սկսաւ, ելլել փորձելով բաւական ժամանակ անկողինին հետ կ ուժիլ է յետոյ, աչքերը ճմրելով ոտքի ելաւ եւ ուղղակի գնաց լուացուելու:

Վարդիկ տուտու արդէն անկողիները ժողոված էր երբ Սուրբիկ ներս մտաւ. ան ի ը գունդ ու կ լոր մարմինը տան չորս կողմը կ ը պտտցնէր, շտկրտելով ամէն անկիւն, ամէն խոռոչ: Սուրբէն եւ Արքիկ արքնցած ի ընց մասնակցութիւնը կ ը բերէին առանձ խառնիճաղանին: Այս բոլորին ականատես էր տան էրիկմարդը, Սահակ աղբարը, որ տան վերի անկիւնը ի ը անբաժանելի անկողինը գօր կան, կ ը մնար:

Սահակ աղբար կ ըստ հոգը ի ը ուսերուն վրայ մինչ եւ ի ը հիւանդութիւնը: Անկէ վերջ Սուրբիկ, որ հազիւ 18 տարեկան դեռատի աղջիկ մըն էր. սկսած աշխատիլ մետածսի այն գործարանին մէջ, ուր ի ընց նման շատ մը երիտասարդ կ եանքեր կ ը փճանային:

Նոյն առաւտուն, տնային գործերը աւարտել է ետք, Սուրբիկ ի ը կ երակուրի ծրարը թեւին տակ առած, տան դուռը փակեց ու դուրս ելաւ: Զինք դիտող մը պիտի ընկած գէր ճակատագրին դէմ այդ ցնցոտիները, այդ մաշած հագուստը անոր ձեռքի ծրարիկը եւ վերջապէս բանտորուհի ի ը արտաքինը ի ը բնական գեղեցկութեան չին համապնտասիաներ:

Հեռուն, քարի հսկայատիպ զանգուած մը կ'երեւէր եւ Սուրբիկի նպատակակետը այդ էր, մետածսի գործարանը, ուր կարգ մը նորելուկ ծաղիկներ ընտանիքներ կ ը պահէին, ազատելով զանոնք անօթութեան ճանկերէն:

Ժամը վեց էր ու անոնք արդէն ի ընց գործին գլուխն անցած այդ օրն ալ գլորելու մասին կ ը մետածէին. մեքենաներու ժխորին հետ ապահայի նոր յոյսեր եւ երազներ հիւսելով:

Գործարանատէրը, Պողոմ եթէնտի ի ը գրասենեակին մէջ նստած էր հաշուածետը առջին. կ ը շանար կարգ մը ըիւերը գումարել, մերը ընդ մերը սուրճի զաւարը շըներուն տանելով եւ անցունի ձայներ հանելով: Կէս ժամէ ի վեր կ'աշխատ տէր եւ չէր յաշողեր վերջառութեան մըյանդիլ. 500 ոսկի պակաս էր... հնչու չելւած ծո, կեցիր, կեցիր, ըօւլայ քի նորէն թոցուցեր են մետածմը ու տարեր հպիսը:

Ծորդուք մետածս կ ը գողնաք իմ գործարանէս: Կթէնտին դուրս ելաւ եւ վայրի զազանի մը պէս վազեց գործատեղի ուր աղջիկներ կ'աշխատէին. դուրս բացաւ շաբաշիւնով ու գոռաց:

— Տէ հա ըսէի նայիմ ո՞ր մեկերնիդ էք մետաքս զողցողը, կը վանտեմ բոլորդ վալւահի եց վզեսից ձառը մետաքսը ու ծախէք ու փարս կը վաստկիք հէ, ձեզի մինչեւ կեսօր այ յմանաժամ։

Եթէ Յանձնի ծայրը հւկայ ժայռի մը պէս դղբդաց . աղջիկները շշման մը՝  
նացին այս նորութեան առջեւ, յետոյ կրկին սկսան աշխատիլ հանդարտ մինչեւ կէ-  
սօր։ Սուրբիկ իր աղքատիկ ծըարը բացաւ եւ իր հացն ու պանիքը կտոր մը սոխով  
սկսաւ ուտել անդին ուրիշ ամէջիկ մը հանդարտ կը շըջէր . ան Հեղմինէն էր, որ  
կը մտածէր ելք մը ըտննէլ իր յացանքը ծածկելու հմար։ Ահա ան ձգեց զործատեղին  
ու ըարձրացաւ վաճառքին սէնեակիր։

— Հայ ըստ ինքնութիւն վերջապէս եկար խօստովանելու:

— Էմէնտիս, դլւես որ ես այդ տեսակ բան զն դը չեմ, չեմ ուղեր որ  
այս քան աղջիկներ իրենց հացէն ըլլան չկդիկի մը համար ուստի եկայ յայտնելու  
բէ Սուրբիկ այն գու սուրբ կարծեն եղջիկը գողցաւ մետաքսը, ես նոյնիսկ տեսայ  
անոր ծախել ը շուկային մէջ:

Այս ջսելով էթէնտին կատղան դէպի գործատեղի խոյացաւ եւ Սուրբիկին  
ըստ :

→ Կը պահանջեմ որ հիմա դուքս ելես գործատեղի էն:  
Սուբիկ զարմացած այս հրամանէն բացատրութիւն պահանջեց: Էժէնտին իր  
օրհնեալ բերանը բացաւ եւ զոռաց:

→ Գող աւազակ շրտ կորսուէ ալ երեսդ չտեսնեմ:

Վարդեկ տուժու ի տես աղջկան ազգայքած դէմքին, սարսակահար գոչեց.

→ ի՞նչ ունիս, հգիս, ինչու առօն եկար Սբբուկս:

Սըբուկ քանի մը բառով պատմեց եղելութիւնը եւ զառն արցունքներ թափեց մօրը առջեւ եկ օդնութիւնինքը բեց անկէ։ Ան լացաւ լացաւ ասպա քնացաւ։ Վարդիկ տուտու նստած իր աղջկան անկողնին քով, մոռցած ամուսինին հիւանդութիւնը, Սըբուկի վիճակին մասին կը մտածէր։ Ահա Սըբուկ աչքերը բացաւ; մելամախճոտ ժպիտ մը խաղաց իր բարակ շրջունքներուն վրայ։ Եւ կրկին աչքերը գոցեց ան, ինքզինք նույիրելով խոր մտածմունքի ան այժ գող մը ճանչուած է ամբողջ զործատեղիին մէջ։ Եւ այսուհետեւ այդ մակղիրով ապօիւը չառչարանք մը պիտի ըլլար իրեն։ Շատ դիւրիւթեամբ իր կեանքին վերջ կընար տալ, եթէ իր ննողքը չունենար իր ետին։ Ընտանիքը ամբողջ առնց հացի պիտի մնար, եթէ իրեն բան մը պատահէր։


Համ տառապէցաւ Սրբուկ ապագայի անորոշութիւնը եւ սնուան աղաքրտումը մղեցին Սուրբիկը զէշ մտանումներու : Նևաքերեց այն վեպերու հերոսուհիները, որոնք նեղ կացութ-ան մատնուած ատէն իրենց կեանքին վերջ կու տային հեռ ուկով մր :

Ինք անոնցմէ աւելի նեղ կացութեան մէջ չէր գտնուէր  
յս ժամուս։ Մի՛Շէ բախտը ամէն կողմէ չէր հարուածած զինքը  
նչու ապրէր այլեւս ինչու չըւլար հերոսութի մը։ Մրա-  
րեց այդ հերոսութիւնը եւ զործադրեց զայն։

Աղւոր՝ առտու մը, երբ արեւո ի ո շողերը ազատօքէն  
արածած էր եւ ամենէն մուշ անկիւններն իսկ լուսաւորած,  
նեղ Շաղիմը մէջէն, տիսուր Բափօր մը կ'անցնէր ձերմակ բա-  
րագաղ մը առաջնորդելով դէպի զեթեղման :


Սըբուկին զադաղն էր ատիկա: Ճեղմակ ճաղիկներով  
ածկուած: Ան իր ճաղիկ հասակին գնաց գրկել զադաղը: Ցու ըտ  
ողոր, որ գեղ զինը չէր սպասեր:

Եթէ Սըրուկ երկրի վրայ որպէս գող ճանչուեցաւ  
ակալն երկնքի մէջ ան իո անուան պէս սուրբ է:



Հայես, 15 Մարտի 1963

## Եղի Յովակիլյան Ը Դաստիարակութեան



Quesad: L. H. U. I. I. A. M. T. B. T. T.

Վատահ եմ, որ իւրաքանչիւր պատասի կը ռափառի իօհայ-  
րենի զին ծառալել վնաս չունի թէ մօտեցման ձեւերը տարբե-  
րին: Սկառլտութիւնը, կը շառունակէ մնալ լաւագոյն միջոցը:  
Բանակին մէջ ճետխույզ զը (սկահաւոր) այս ուշիմ եւ արի  
գիսունորն է, որ իր գումարդակին առաջ լուսայեւ տեղեակ կը պահէ իր պա-  
տասխանատուն ՇՀ սամի բանակին գործունելունէն: Ուշամիկ սկառլտուներու կող-  
ին կան սաեւ խաղաղութեան սկառլտուներ, որոնց նոյնպէս առաջուն եւ պատրաստ ըլլալու  
ն: Այս վերջիններէն կարելի է յիշել օրինակ հիւսիւսային ՄԵՐԻԿԱՅԻ ուղեցոյցները  
իոներ, միջին Արքիկէի որսութեան, Հարաւային ԱՄԵՐԻԿԱՅԻ առաջին գաղաքանները,  
և նոյնիւ Միսիսիպարսերը եւ նոյնիւ ԱՄԵՐԻԿԱՅԻ գաղաքանները ու հովիսերը: Ասկէ որ  
բաւնարդիկ են բառին ըրվանդակ իմաստով եւ լաւ սկառլտուներ: Գիտեն ՇՀ ինչպէս պէտք է  
բանակել անտարին մէջ: Կորսուելու պարագային դիւրաւ կը դնեն իրենց ճամբան,  
մենայետին ճետքին անդամ շատ բավ կը գուշակէն, իրենց անձին լաւ հոգ կը տանին,  
աշու ու կորովի են, եւ պատրաստ ամէն զոհորութեան հայրենիքի սիրոյն:

Սկառուտու շինը կեանքի բոլոր մարզերուն համար գործնական է: Համբաւաւոր գիտական մը յայտնած է, թէ սկառուտու շինը օգտակար է բոլոր անոնց, որոնք մտադիր են իտական ճիւղ մը ուսանիլ. ուրիշ առիջով բժիշկ մը պնդրադարյած է անոր անհրաժեշտութեանը վիրաբոյժի մը պարագային, եթե չնչին հետքեր նշմարել պէտք է. սկառուտի ը պէս:

Այս նախաքանչես կարելի է զգապահութերւ մը սիած տեսութիւնները արք մը չէ, այլ նաեւ գործնական դիտելիքներու, որոնց լուսազոյն ձեւով կարելի է իրապետել անդամագցելով սկսուտական խումբի մը:

Հիւտեարտ Քիվինկզի պատմութիւնը Քիմի Մասեն լաւագոյն  
օինակն է սկառտի մը համար :

Քիմ (բուն անունով Քիմպոլ օչարա), Հնդկաստան որկուած  
ըլանտացի յիսնապետի մը զաւակն եր: Փոքր տարիքէն որբա-  
ած ըլլալով հօրաքոջ խնամքին կը յանձնուեր: Խաղըն-  
ըները տեղացի փոքրիկներ ըլլալով, քիմ փոքր տարիքէն  
և Հնդկերէն կը խօսէր: Աւելի վերջ միսիոնարի մը ըն-  
երանալով առիթը բունենար շըշագայելու հիւսիսային  
ժամանակի քաղաքները:

Եկաստասը քայլած է մունիշ իր հօրեւ զինակից  
Օր մը տողանցքի մը ընթացքին իր հօրեւ զինակից  
երբ տեսաւ, որինք նաև չկրցան զանազանել տեղացի զգեստաւո-  
ռւմով Քիմը սովորական գողերէ: Ոչտք եղաւծնդեան վկայագիռ  
ուղար:

Գիմ զօրամասի բանակավայրեն Ներս կը լդունուի, ու կը ստանայ իր ուսումը։  
Մէն արձակուրդի, Քիմ Հնդկի հագուստով, տեղացի Ծնկերներու հետ կը լեար։  
Բաւական ժամանակ վերջ կը մտեմանայ պըն. Լօրկընի հետ հնագէտմը, որ բնիկ-  
երու մասին ուսեցած լայն ծանութութիւններուն շնորհիւ մաս կը կազմէր գաղտնի  
աշարկութեան Պըն. Լօրկըն նկատելով Քիմի արտակարգ հմտութիւնը տեղացիներու բար-  
ստակութեան Պըն. Լօրկըն սպասարկութեան նկատմամբ գաղտնի կը պատ-  
րուն ուսուվորութեւններուն, յիշողութեան եւ սրափեսութեան դասերով գինք կը պատ-  
ստէ որպէս գաղտնի ծպասարկութեան մէկ անդամը։

Նորկըն Քիմի ցոյց կու տար արժեքաւոր պարելու, ապա զանոնք հաճկել է վերջ Քիմի կը հարցնէր սնոնց Ծիւը, գոյները, ձևերը եւայլն։ Կարճ ժամանակամիջոցի մու ընթացքին Քիմի պատասխանները այլեւս կը խրախուսէին կորկընը։




ՔԻՄԻ ԳՈՐԾՈՆ Է ՈՒԹԻՒՆԸ ԳԱՂՏՆԻ ՍՊԱՍԱՐԿՈՒԹԵԱՆ ՄԷջ

Օր մը, Քիմ շոգեկառքով ճամբորդած պահուն, ի ը գտնուած  
բաժանմունքին մէջ հանդիպեցաւ ծանրօրէն վիրաւորուած  
տեղացիի մը։ Վիրաւորը ներկաներուն կը բացատրէր, Ըէ  
շոգեկառք նստելէ առաջ, զինք կայարան իդոխադրող կառ-  
քէն վար ի յնալով վիրաւորուած էր։ Բայց Քիմ, ուշիմ  
սկառւտ մը, նկատեր էր, անոր վէրքերը ճմլումէ առաջ ե-  
կած էին ու առաջին մը առաջին օրուած էին։ Վի-

կած չին, այլ սուր գործիքը սը արդեւսքները էին։ Կի-  
րաւորը վէրքերը կապած պահուն, Քիմ նշմարեր էր անոր վիզէն կախուած գաղտնի սպասար-  
կութեան -մէտայլը-։ Անզգալի կերպով ցոյց կու տար իր նշանը բարոլայի փոխանակումէն  
վերջ, երկուքը զեռար ճանչցած էին։ Անկիւն մը առանձնանալով, Քիմի հետ, վիրաւորը  
անոր կը բացատրէր թէ գաղտի առաքելութեամբ մը կը ճամբորդէր եւ թէ, թշնամիները  
փորձեր էին արգելք հանդիսանալ իր այս ճամբեմբորդութեան։ ու իր ստացած վէրքերը ա-  
նոնց հետ իր ունեցած կոիւի մը արդիւնքներն էին։ Շարունակելով իր պատմութիւնը ան-  
քիմի բացատրեց, թէ թշնամիները հաւանաբար հաղորդակցութեան մէջ մտած ըլլան նաեւ ի-  
րենց երթալիք քաղաքի ընկերներուն հետ։


Խօսակողութեան Միջոցին Քիմ գտած էր լիախուսութի ճամբաւ։

Հնդկաստանի մէջ կային՝ “սուրբ աղքատներ”, որոնք ժողովուրդին նուի ըստը եռաթիւններով կապրէինց Ասոնք կիսամերկ, ներկուած մարմնով ու դէմքով ազատօրէն կը շրջագայէինք թիմ կը խորհիք ընկերը՝ “սուրբ աղքատի”, մը նման ծպտել։ Գործի անցնելով մոխիրն եւ ալիքը խառնուրդով մը ծեփեց ընկերոջ մարմինն ու վէրքերը, ապա գունակութեց անդը դէմքը։ Այս այլակերպ վիճակով մարդը բոլորովին անճանաչելի դարձաւ։



Այս եւ ուզիշ արկածախնդրութիւններ, եղեւան  
կը հանեն Քիմի նկարագիրը։ Աթբուին, ՈհթիՄ Եհ Կորուկի։

հիւրաքանչիւր սկառւտ որուն նպատակն է, օգտակար ըլլալ իր հայրենիքին, ճգնաժամային պահերուն, օրինակելի զատ դասել կոնսալառնել Քիմի պատմութիւններէն:



Մարտ 8-ի Տօնակատարութիւնները

Յեղափոխութեան Բ. տարեգարձին առջիւ կատարուած հանդիսութիւններուն իրենց բաժինը բերին նաև մեր սկառտներն ու արծութիկները։ Երկուշաբթի եւ Շաբաթ օրերու վորձերէն վերջ կազմս 47 սկառտներով եւ 39 Արծութիկներով մասնակ-ությաւ զնդ։ Մողանցքին, որ տեղի ունեցաւ 8 Մարտի առաւտեան։

Խուսներամբ քաղմութիւն մը տռաւօտեան գրաւած է ը մայթե ըը. Երդիքներն ու պատշաճմները խճողուա՛ էին: Դրօշազարդուած եւ ուրախ քաղաքը կը սպասէր տու զանցքի սկսելուն և Երկութուկի էս ժամ տեւող այս տողանցքին ի թենը մասնակցութիւնը բերին սկառուներ, պրօւիկներ, մարդիկներ գպրօցականներ եւ զի՞նորական միհաւոր ներ: Երեկոյեան ժամը 7-ին շահագնացութեամբ սկառուական խումբեր, նուազախումբ ընկերակցութեամբ 2 օշեան քաղաքիս մէջ, ժողովուրդի խանդավառութիւնը բազմապատճեու:

Կայսեր Խումբի Ծնողական Հաւաքոյբեր -

Կադաւ 4. ըդ խումբի ծնողական ծնողական հաւաքոյթը Կիրակի 24 օունը-  
ւարի 1965ի երեկոյեան ժամը ցին, Զաւարեան Վարժարանի սրահին մէջ:


Որոշեալ ժամուն ծողոները անհամբեր կը սպասէին տեսնելու իրենց զաւակները, գեղեցկացած սկառատական տարազներով։ Սուրիական քայլերդէն վերջ խումբի պատասխանատուն եղը։ Ալէքսան հսկէնտէրեան, հակիրճ ձեռով բացատրեց հաւաքոյթին նպատակը։ ան սկամիտութիւնը մանկավարժական դպրոց մը, ուր առողջ դաստիարակութիւնն կը ստանան պատանիներ։ Այս ազնիւ գործի յաջմունքնեան համար եղը։ հսկէնտէրեան ծողոնները հրաւիրեց տակաւ մօտէն հետաքրքրութելու ու գործակցելու սկառատ պատասխանատուններու հետ։

Ապա գործադրութեցաւ կոկիկ յայտագիր մը։ Սահուն եւ գեղեցիկ ոճով գ-  
հայերէն եւ արնբերէն արտասանութիւններուն կը յաջորդէ եղք։ Կարպիս եքմէքճեանի  
, Սէպիլի Վզաններուն Տակ՝ կտօրի պատմումը։ Նուագը խանդավարեց ներկաները։ Զա-  
ւեշտը բարձրացուց ներկաներուն տրամադրութիւնները։ Մասնակորելով մեր խօսքը զա-  
ւեշտին տեղին է յիշել դերակատարներու բնական եւ գեղեցիկ խաղարկութիւնը։  
Յայտագիրն վերջաւորութեան եղք։ Մանուկ Մինեան, լակոնական ոճով մը,  
ներկաներուն ծանօթացուց սկառատական շարժումը ուսուանդապարձաւ անոր որպէս  
մէջ իւղանակ նախածակի, բաստիարակչական մէջ գործին։

Հաւաքոյթին վերջաւորութեան ողբ ընդ խմբապետը խօսք առնելով շնորհաւորեց կագաւ խումբը, իր այս քաջալերելի ու խրախուսիչ Ճեղնարկին համար։ Ապա խաւորեց կագաւ խումբը, իրաւիրեց զիրենք միացուել իրենց ջանքերը պատահուածութիւն։

Նիկողական գաղտնութեան մասին օրենքը գոհութակ բաժնութեան մասին օրենքը գոհութակ է Հ.Մ.Ը.Ծ.Ը.ի ։

ՄԵՐ



- Եկեղական Հուրեր -

Փետրուար 28ին, Սըբոց Քահանայից տօնին առիթով, Բերիոյ Թեմի Առաջնորդ Տէր Ղեւոնդ Արք Եմիս Սանպա տարագ մատուցանեց եւ քարոզեց Ս. Քառասնից Մանկանց Եկեղեցին մէջ : Սպատարաքին մասնակցեցան Ծեմին բոլոր Քահանայ հայրերը և Ապա Սըբազան Հայրը իր անուան տօնին առիթով շնորհաւորութիւններ ընդունեց Հոգեւոր պետերէ, ժողովական, ուսուցչական կազմակերպութիւններէ եւ ազգայիններէ :

Փետր. 28ին Սըբոց Վարդանանց տօնին առիթով, Բերիոյ Թեմի բոլոր Եկեղեցիներուն մէջ հանդիսաւոր պատարագ մատուցուեցաւ Սուրբ Քառասնից ՄԱՆԿԱՑ Եկեղեցոյ մէջ նախազահեց եւ քարոզեց Ս. Հայրը :

Երեկոյեան, Համազգայինի կազմակերպութեամբ եկեղեցւոյ սրահն մէջ տէղի ունեցաւ Վարդանանց Համակին նուիրուած հանդէս մը գործադրուեցաւ կոկիկ յայտագիր մը բանախուեցին Արք ։ Խորէն Քահանայ ներսէսնան եւ Պլ. Յով հաննես Օարութիւննան Հանդէսը փակուեցաւ Թըբազան Հօր խօսքով եւ Տէր Կացոյ մաղթանքով փակուեցաւ հանդէսը :

Կը տեղեկանանք թէ Թեմիս Առաջնորդ Սըբազան Հայրը ։ Ապրիլ ամսուան առաջին կիրակի օրը, Ապրիլ եան նահատակաչ տիւնամեակին առիթով Տէր-օրի Ս. Հոկիսիմեանց Եկեղեցւոյ նահատակաց Ս. Սեղանին առջեւ, Ս. Պատարագ պիտի մատուցանէ եւ հոգեհանգիստ պիտի կատարէ :

Նապաստակ խումբի պատասխանատու եղբ. Եփեմ Մելքոնեան, ոտքի յաջող գործողութիւն մը անցուցած է, Պէյրութ: Խմբագրութիւնս սկառւտներու եւ մարզիկներու կողմէ արագ ապագինում եւ բարի վերադարձ ւկը մաղթէ եղբոր:

- ՀԱՅԻԿԱՆԵՐ ՄԵՐ ԱՅԳԻԿՆ ՈՒ ...


Կզ լսենք թէ թերթիս ընկերային յանձնախումբը աշխատանք կը տանի այս ամսուան հաւաքոյթը յաշող ու զուարթ անցնելուաւ Շշուկ է, թէ... աւետիս ԵՂԱՍՑՐ մը հարցուց թէ ինչ է այդ թէքնիկ- պատճուը, որ թեր-



թին 5. օրդ Ծիւը քանի մը օրով ուշացուց :

Կը պատասխաննեք.՝ Փետրուար 28ին հաբուրք ՇՊԱԿԱՆ Երգարանը իր առաջին իսկ Ծիւով Անսամբլը, Ֆէտային ու Եկեղեցին Սկառւտականով ամուցած փոխադրեց. . . մէր սրտերէն ներս:

Եթէ պատահի որ փողոցէն քալաէ պահուղ տեսնես լոյսերով զարդարուն հեծիք մը ու ետեւը . . . փալան մը, չզարմանաս. Ծերթիս ցրուիչին է: Եօթը օրէն կը սկսի մըցնմը թերթիս Հայրերէն եւ Արաբերէն թիւերու խմբագրական կազմերու միջեւ. յաղթականը պիտի ստանայ . . . մէկ շաբաթ արձակուրդ:

ԿԸՍԵՆ.՝ Սկառւտական թերթ էք, գրական թէ խառնարան: ԿԸՍԵՆՔ.՝ Միայն պտուղը ինքնի գիտէ թէ ինչ դառնութիւններ կը ճաշակէ մինչեւ որ . . . գաղցրանաց:





### ՏԵՂԱԿԱՆ ՀՈՒՐԵՐ.-

-Անցեալ Շաբաթ Դամասկոսի մէջ տեղի ունեցաւ Միջ Արաքային զինուորական Ֆութպոլի մրցաշարք մը որուն մասնակցեցան չորս խումբեր, Սուրիա, Իրաք, Յորդանան եւ Քուէյթ։

Այս մրցաշարքին հաւանական ախոյեանը կը նկատուէր Սուրիան բայց պատճեցան անակնկալներ եւ իրաք հանդիսացաւ առաջին, Սուրիա երկրորդ, Յորդանան երրորդ եւ քուէյթ չորրորդ։

-Ց Մարտի տօնակատարութեան առջիւ Հալէպի հութպոլի խառն խումբը ունեցաւ մրցում մը Դամասկոսի 'Ռէծի', խումբին հետ, մրցումը վերջացաւ ինպաստ Հալէպիներու Յ-2: Խառն խումբին մաս կը կազմէին 7- Մարզիկներ Հ.Ս.Ը.Մ.-էն։

-Դամասկոսի մէջ Ֆիշեան պասքէթպոլի խումբը ջախչախիչ պարտութեան մատնեց Դամասկոսի ախոյեան Դութա խումբը 18 կէտ տարբերութեամբ։

-Հալէպի եւ Դամասկոսի համալսարաններու մարզական խումբերու հանդիպումները տուին հետեւեալ արդիւնքները։

Ֆութպոլի 1-Թ յաղթական Հալէպի Պասքէթպոլ 54-52 յաղթական Հալէպի Հէստպոլ 15-15: Փիշկ-Փօնկ Հալէպի յաղթական Աղջիկներ եւ մանչեր Շէնիս յաղթական Հալէպի Պասքէթպոլ աղջիկներ յաղթական Հալէպի։

-Ց Մարտի տօնակատարութեան առջիւ Հալէպի ֆետերասիոնի կազմակերպած էր երեակ պատաշէթպոլի մրցաշարք մը, որուն ախոյեան հանդիսացաւ Սերքէ։

Նոյն առիջով մետերասիոնը կազմակերպեց երկար վաղքի 7-ըլմ. մրցում մը որուն Հ.Ս.Ը.Մ. էն պիտի մասնակցին Երեք եղբայրներ Վրէժ Պէքէրեան, Համբարձում Պէքէրեան եւ Գէրը Գաջարոյեան, յաշողութիւն կը մաղթենց այս եղբայրներուն։

Ֆութպոլի ԱԽԵ ԵԱՆԱԿԱՆ ԱԽԱՐՏԱԿԱՆ Ձ ՄԻՒՊՈՒՄԻՆ ԱՌԻՐՈՎ, 'ՍԱԿՈՒՏԻՒ ԶԱՅՆԸ, ԿԱԶԱԿԵՐՊԱԾ Է ՀԱՐՑ-ՄՐՑՈՒՄ ՄԸ։

ՁԱՅՈՒՄ.-Ո՞Վ ՊԻՏԻ ՀԱՄԴԻՍԱՍ ՍՈՒՐԻՈՅ ԱԽՈՅԵԱՆԸ, Ի՞Չ ԱՐԴԻՒՆՔՈՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ.- 1- պատասխանները ընդունման վերջին պայմանաժամն է, Հինգնաթի, 18 ՄԱՐՏԻ 1965-ի ԵՐԵԿՈՅԵԱՆ։


2- պատասխանին պէտք է ընկերանայ ստորեւ գտնուող կտրոնը։

ՊԱՐԳԵՒՆԵՐ.- Լաւագոյն երեք պատասխանողները պիտի ստանան արժէքաւոր նուերներ։

Կ Տ Ր Ո Ւ Մ Ո Ւ Ւ Տ Բ Ք Զ Ի Ա Խ Ա Ն Մ Ր Ց Ա Ն Ա Յ


ՀԱԿԵՊ, 14 ՄԱՐՏԻ 1965

ԴԱԿԱՈՒՏԻՒՆ ԶԱՅՆԸ




## ԻՐԱ ԿԸ ՊԱՏԱՀԻ ՄԵԿՈՒՄՆ


12- Ա. առաջ քաշը է գնդակը, եւ դեմը ունենակով միւս կողմը կը փոխացէ զայն: Բ. կը վազէ 1- դիրքէն դեպի 2- դիրքը: Բ-ը մեկուսի է որովհետեւ գնդակը Ս-ին կողմէ փոխանցուած պահուն անիկան գնդակին ետեւն էր ու երկու հակառակորդ ունէր իր ու բերդագծին միջեւ:





13- Ա. դեպի բերդը կը քաշէ: Բ. կը խաղայ գնդակը, Բ. կը ստանայ ձայն ու կէտ մը կը նշանակէ: Բ. երկու հակառակորդ չունի իր ու բերդագծին միջեւ, երբ Ա. կը խաղայ գնդակը, բայց մեկուսի չէ, որովհետեւ գնդակը վերջին անգամ խաղուած է հակառակորդի մը կողմէ. (Դ.ին)





14- Ա. դեպի բերդը կը քաշէ: Բ. կը վազէ 1 դիրքէն դեպի 2 դիրքը գնդակին ճամբան կտրելու համար, բայց գնդակը անոր ստքին կը դպչի եւ կ'երթայ Բ-ին, որ կէտ մը կը նշանակէ: Բ-ը, Թէպէտ մեկուսի չէ, որովհետեւ գնդակը վերջին անգամ խաղուած է հակառակորդի մը Գ-ին կողմէ:




15- Ա. անկեան հարուած մը կուտայ եւ գնդակը կ'երթայ Բ-ին, որ կէտ մը կը նշանակէ: Բ-ը միայն մէկ հակառակորդ ունի իր ու բերդագծին միջեւ բայց մեկուսի չէ, որովհետեւ գնդակը ուղղակի ստացաւ անկեան հարուածէն:




16- Ա. անկեան հարուած մը կուտայ գնդակին, եւ գնդակը Դ-ին ոտքին դպչ չելով կ'երթայ Բ-ին, որ կէտ մը կը նշանակէ Բ-ը միայն մէկ հակառակորդ ունի իր ու բերդագծին միջեւ, բայց մեկուսի չէ, որովհետեւ գնդակը ստացաւ հակառակորդէ մը Դ-ին:



17- Ա. կը նետէ Բ-ին: Թէպէտ Բ-ը երկու հակառակորդ չունի իր ու բերդագծին միջեւ, սակայն մեկուսի չէ, որովհետեւ գնդակը ուղղակի ստացաւ Ա-էն որ կը նետէր:



ՄԱՍՆԱԿՑԵՑՔ, ԱԿԱՍՈՒՏԻՆ ԶԱՅՆԻ, ԿԱԶՄԱԿԵՐՈՍ ՄՐՑՄԱՆ ՍՈՒՐԻՈՑ ՑԽՈՅԱՆԱԿԱՆ ՖԻՆԱԼԻ ՄՐՑՄԱՆ ԱՌԽՉՈՒԹԵԱՍՐ, ՈՐ ՏԵՂԻ ՊԻՏԻ ՈՒԽԵՆԱՑ, ՈՒՐԱԱՐ 1943-1965ԻՆ: ԵՐԵՐ ԱՐԺԵՔԱՆՈՐ ՆՈՒՔՐՆԵՐ ... ՀԱԽԳՈՅՆ ԵՐԵՐ ՊԱՏԱԽԱՆՈՂՆԵՐՈՒԽԵԱ:



## ՀԱՐՁԱՐԱՎՈՒՄ

❖ Ժամանակէ մը ի վեր գործերու խճողումին պատճառով չկրցանք հարցարանի տեղ տալ: Կը խնդրենք մեր ընթերցողներուն ներողամտութիւնը:

Թիւ ԶՈՐՍ հարցարանին պատասխանելու վերջին պայմանաժամն է 28 Մարտի, 1965:

### ՀԱՐՁՈՒՄՆԵՐ

1.- Ի՞նչ է բուն անունը եւ Սիմոն:

2.- Ու՞ր հրատարակուեցաւ Աշխարհի առաջին մամուլը, ինչ անուան տակ: Որո՞ւ կողմէ հրատարակուեցաւ առաջին մամուլը Եւրոպայի մէջ:

3. Ով է Արաբ այն մեծ գրագետը որ մեռաւ սիւն մը գիրքեր վրան փլելով:

4.- Ո՞ր բառերէն առաջ եկած է Ռատար - Պատերազմական գործիք - բառը:

5.- Երեխ - բառեր որոնց գումարին եւ բազմապատկութեան արդիւնքը նոյ-

### ՆՈ ԸԼԼԱՆ:

Նախորդ հարցարանին լաւագոյն ձեւով պատասխանած է. - Ժիրայր Մալաթճալեան

Կը խնդրուի ներկայանալ խմբագրութիւն ստանալու իր նուերը:

### ՎԵՐՈԴԻՆ ՎԱՅՐԿԵԱՆ:

Հ.Մ.Ը.Մ.Ի Յաղթանակին Առիթով

ԱՀԼԻԷՆ կրած՝ ծանր՝ պարտութենէն վերջ, մեր խաղացողները կարծես անդրադաշ էին իրենց թերութիւններու. վաստ զինուորական խումբին հետ ունեցած խաղարկութիւնը:

Սակայն այս մըշաշարքի սկզբնաւորութեան Հ.Մ.Ը.Մ.Մ վճռած էր ճակատի Հարաւային շրջանի ախոյեանին հետ, որ անկասկած զինուորական խումբը ըլլաւ լու էր:

Եւ պատահեցաւ Կիրակի օր Հ.Մ.Ը.Մ.Ի 11 խաղացողները ՄԻԱԿԱՄ, ԶՕ ՎԱՅՐԿԵԱՆ ՅԱԿԱՏԵԼ ՎԵՐՋ, ստացան նահանգապետին շնորհաւորութիւնը: Այս յաղթանակը կրկին անգամ հաստատեց Հալեպի մարզական մակարդակին գերակայութիւնը:

Ճակատագույն վերջին հանդիպումին, որ տեղի պիտի ունենայ Ուրբաթ, Տամասկոսի մէջ, ուր դաշտն ու քաջալերողները օտարներ ենմմեծամասնութեամբ. մեր խումբը էն կը սպասենք յաղթելու տակաւ զօրաւոր վճռակամութիւն, եւ կամք որ Տամասկոսին ՅԱՂԹԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆՈՒԱՅ:

Ա. ՍԻՒԾԻՒՔՃԱԱՆ

# صُونَتِ الْكِشْتَافُ

فَرَّةٌ وَوَرَّةٌ لِلْفَرَّاجِ الْمَسَانِيِّ لِلْكِشْتَافِ مِنْ سُورَةِ  
حُلْبَّ

٦٠٣٧٥

